

15497


24569

091.99
9-53



1117

2003



LIBRARY - UNIVERSITY OF TORONTO

91^R

891.99

9-53

ԱՅ

ՍԻՐԱՀԱՐ ԱՍՏԳԵՐ

ԼԻՅԼԻ - ՄԻԶՈՒՄ

ԱԿԱՆԴԻԹԻՒՆ

ՊՐՈՊՐԵ-ՎԻՃԱ

Հ. Տ.

ԳՐԵՑ

Հ Ի Թ Ա Ռ Ա Ւ



6982
6982

Հ Ի Թ Ա Ռ Ա

————— Խ Ի Թ Թ Ա Ր Ե Ա Ն Ս Պ Ա Ր Ա Ն —————

1922

38277. սեհ



21.12.1960

(3214
39)



Ա.

Աստղերը աստղեր են. բայց աստ-
ղերը նաև աչքեր են.
Աստղերը աստղեր են, բայց նաև
հոգիներ են . . .

Հայկական ժողովրդական աւանդութիւններու մէջ գեղեցիկներ շատ կան:
Անոնցմէ ամենէն սրտառուչներէն մէկն է ապահովար այն կարծ սի-
րուն աւանդութիւնը որ ծանօթ է երկու սիրահար աստղերու անունովը. —
Լէյլի եւ Մէջում:

Չեմ կարծեր թէ կայ Հայաստանցի Հայ մը, որ տղայ տարիքէն՝ իր օրօր-
ներուն ու Հեքիաթներուն հետ՝ լսած չըլլայ Լէյլի-Մէջումի երկնային աւան-
դութիւնը:

Իսկ այն էգ ու արու սրտեր որ տրոփեր են Արարատի շրջասկիւռ
գրախառն մէջ, իրենց սրտին սիրահար բացումը գտեր են փալքիլուն ու բաց-
իրպիկ այդ զյու աստղերուն պարզուկ պատմութեան մէջ, — ուրիշ ամէն
սիրային Հեքիաթներէ առաջ:

Հոն են, հարաւի հորիզոնին վրայ, աչքի դէմ, այդ երկու մանրիկ սի-
րահար աստղերը: Զոյգ մը բիլ կապոյս աստղերու պէս՝ քովքովի, գէմդէմի,
բացլսկիկ, անհանդարտ: Ծփծփիկ, կտրտուող, տանջուող ալիքի նման:

Մամն ու մայրը մատով կը ցուցնեն, նաև. Կշեռքէն քիչ մը վար. կը բա-
ցուին ու կը գոյուին: Կը գոյցուին ու կը յայտնուին, կ'ըսէք: Իրարու կը
մծտենան ու չեն մօտենար: Կը հեռանան ու չեն անջատուիր: Աչ փայլուն
են, աչք ծակելու չափ, ինչպէս են Հայկի, գութանի, կոստանդիանոսի
Խաչի, Գաղի խոշոր ազամանդ-աստղերը. ոչ միմար ու նուէզ՝ աչքէ կոր-
սուելու չափ, ինչպէս են Եօթն Աղօր Սեղանի փոքր աստղերը, կամ Բուլք
ու Բաղումքը:

Անտի՝ երկու փոքր ու փրսմիւստուն աստղեր են. մէկը Լէյլին է, միւսը
Մէջում: Ուրիշ անունով լսուած չեն այդ երկնային կայծերը: Իրենց շուրջը
հիւսուած գողարիկ աւանդութիւնն ալ տարբեր անուն ու տարբեր variante
չունի անդիր Հայուն բերնին մէջ:

գրի առնուած փոփոխակները (variante), որքան ինծի ծանօթ է, չաղիւ երկու-երեք հատ են, պատմուած՝ քրտերէն լեզուով եւ ուսանաւոր ու երգով:

Պատմուածքը լսուած է միշտ վասպուրականի ու նման հայախօս կետրոն ներու մէջ՝ հայերէն արձակ լեզուով, այնպէս ինչպէս լսուած են բոլոր երկնային լուսաւորներու մասին եղած ազգային աւանդութիւնները։ Արեւի ու Լուսնի, մեծ ու փոքր Գութան-Արօրի, Սայլի, Քար-Կշեռքի, Յարդողիկի, Հայկի, Բաղումքի, Բուլքի, Կօթն Աղօր Սեղանի, Խաչի, Գաղի եւ որ ի կարգին...։

Աէյլի-Մէջում համաստեղութիւնը սակայն, անունով օտար, սովորական աւանդութեան մը շրջանակէն դուրս ցատկած է եւ արձակ պատմուածքին հետ ունի նաեւ իր չափական, յանդաւոր ու եղանակով հիւսուածքը, — այսպէս ըսենք՝ ժողովրդային սիրերզը։

Արաբերէն են Աէյլի եւ Մէջում բառերը եւ իրենց զանազան աղաւաղ ձեւերուն մէջ, — լալ ու Մէջուն, Աէյլի-Մէջուն, Աէյլ ու Մէջուն, Լալ-ա-Մէջում եւն։ — բացատրութիւններն ալ կը ասրբերին։ Սաշափ պէտք է լսել՝ այս ոչ բանասիրական յօդուածին մէջ՝ որ այդ գոյգ մ'արար բառ-անունները՝ զիշերային սիրանալին ըսել են։

Արդանունը արաբերէն, պատմուած արձակները՝ համասիւռ եւ ամենուրեք՝ հայերէն, ուսանաւոր երկու-երեք կարճ փոփոխակները՝ քրտերէն, իսկ թէ արձակը թէ ոստանաւոր քերթուածը պատմողները՝ ոչ արար ոչ ալ քուրդ են, այլ Հայ գեղուուկ հէքիաթասացներ։

Արդեօք աւանդութիւնը, անունէն դատելով, արաբականէ։ Արդեօք՝ քերթուածէն հետեւցնելով՝ քրտական եւ հետեւաբար պարսկականէ առնուած։

Արդեօք հայկական բազմաթիւ գողտը ու գրաւիչ “բերնուցներէն մէկն է, թափառիկ տարագիր ընկած կամ գերի տարուած արաբական տիրապ պետութեան օրերէն։ Այնպէս՝ ինչպէս բիւրաւոր ծաղիկ-հայ-կոյսեր՝ մըրկավար քշուեցան այս վերջն աշաւոր աղէտին, Հայ Բուրաստանէն գէպ Միջա գետքի ափերն ու Տէր-Զօրի կարմիր կիզիչ աւաղները, թուխ ու կախարդ արաբներու գիրկը։

Հին “Անթար” մը Աէյլին Մէջումը...։

Խորհրդաւոր գաղտնիք։

Եթէ հնար ըլլար՝ հարիւր-հազար Հայ շուշան-կյաներու եւ տիկին մայրերու սեւ կարաւանէն մէկ-երկու անբախտ հարսներ ետ դառնային, մեղի պատմէին բորիկ արաբին վրանի ներքին ծածուկ կեանքը, ձերմակ միսին հանդէպ թուխին այրող միրոյ պաշտամունքը, վճիտ մորթին շուշան ամբող սիային մէջ իր ինելայեղ թուխ գլուխը ողջակիզող Անթարներուն ու Մէջը րումներուն նոր սիրավէպերը, — Եթէ հասցնէին մեզի մէյմէկ փոքրիկ անգիր էջեր՝ Տէր-Զօրի արար վրաններուն հարէմի վարագոյններէն..., թերեւս կը լուսաբանուէր Աէյլի-Մէջումի սիրուն աւանդավէպը։

Աէյլին կամ Լալ ու Լալան՝ կակաջի կարմիր երեսներով, շուշանի կաթնաթոյր մորթով, կաքաւի շօրօր-մօրօր քալուածքով, վայրի եղնիկի աղու.

աչքերովը, կը թուի թէ մրկող աւազներուն դրացի զօգաններու տէր ցեղի մը զաւակն է աւելի՝ քան թէ աւազաբնակ արաբներու։

Բայց միթէ բանաստեղծութիւնը ազդ ունի, սահման ու հորիզոնն կը ձանձնայ։ Սիրան ու սէրը որ երկնքին սեփականութիւնը եղած են, կամ որ երկնքին խուսափած։

Ամէն երկնք նոյն աստղն ունի, ամէն սիրտ՝ նոյն սէրը։ Ամէն հօղի պատառ՝ կանաչուա մ'ունի եւ ամէն գալարը՝ ջրի ակ մը իր քովիկը։ Զուրն ամէն հունի վրայ իր կարկանդ ունի, եւ ամէն սիրտ՝ իր սիրոյ երգը կը բանայ՝ արբունքի սահմանքին վրայէն։

Ասողերը աստղեր են. բայց աստղերը նաեւ աչքեր են. անխօս սիրտերու խօսուն աչքեր՝ մութ-կապոյտ կամարին վրայ...։ Ասողերը աստղեր են. բայց աստղերը նաեւ հոգիներ են՝ անմահ երկնակամարին վրայ...։

Դարերէ ի վեր ծանօթ է այս պարզ աւանդութիւնը՝ ամէն բնապաշտ հոգիի, Հայ ըլլայ կամ օտար։

Իսկ երբ խնդիրը աստղերու շուրջ է, ամէնէն աւելի որ երկնակամարն է որ իբաւունք ունի հարուստ աստղերով առաջն ամֆոռ գրաւելը։ Հայստաննի վճիտ, պայծառ, աստղազարդ երկնքը որ ամառ ու ձմեռ կը փալիկի անամկ բարձրաւանդակին վրայ, բնական է որ վաղուց ծնունդ տուած ըլլայ աստղային աւանդութիւններու։

Առանց ատոր՝ Հայկը, Վահագն ու Գութանը աստղերու չէն փոխուիր. Հայ կարուհի տանտիկներ իր կերպասը Գաղին վրայ չէր չափեր, կոռուպան երիկը՝ Քար-Կշեռքի առակը չէր հիւսեր, Հայ նորուշիմ աղջիկը չէր հարցներ իր հայրիկն, բանաստեղծին բերնուով։

Հայրիկ ասուց՝ “Հայրիկ, ասաց դուստր հօրը, քոյլու ու խործ կապոյտ երկնքի վրայ”
Որքան աստղեր փայլում են վառ,
Ասես համար, թիւ չը կայ...”

Հօրը կարճ պատասխանը չի գոհացներ հետաքրիկ աղջիկը։ Նէ կը շարունակէ։

“Ասում են որ ամենայն մարդ Աստիկ ունի երկնքում,
Եւ մեզանից իւրաքանչիւր

Մի աստղ ունի իր համար։”

Եթէ հարիւր փաղուն աստղ աւելի ձգուած, բիւր փաղփուն աստղերու պճլուն կամարին ընծայած թովիչ տեսարանին հանգէպ, թոռղ ինկող աստղերը ոգեկոչերով, աւանդութիւնները կենդանացներով։ կը հարցնէ թոռղ նոր աստղ մը ետեւէն։

“Հայրիկ, տես, տես, աստղը թըռու
Ետքից պայծառ գիծ թողեց.
Հայրիկ, հայրիկ, ասա՛ խնդրեմ,
Իմը ո՞րտեղ է փայլում...”

Մէկ երգը՝ հազար երգողներու թարգմանն է: Ո՞վ գիտէ քանի՞ բիւր
մատղաշ հոգիներ սլացեր են դարերու ընթացքին՝ դէպ կապոյտ ու բոց աստ-
ղերն ի վեր, ու անոնց մութ՝ պաստառէն վար իշող ցոլաստղերուն մէջ հիւ-
ած են հոգիի անմահութեան հաւատամքներ, բարախուն սիրոյ մեղեդիներ,
հին ու նոր Արեւ-քուրիկ՝ լուսին-աղբարներ, կամ գողտրիկ Աէյլի-Մէջրում-
ներ...”

Տեսնենք Բնչ է Աէյլի-Մէջրումը:

F.

Ազողեղէն էակ՝ թէ հոգեղէն հրեշտակ.
Կաքան՝ թէ եղնիկ. լուսնակ՝ թէ սոխակ»:

Ո՞վ են Աէյլի-Մէջրումը, մարդեղութեան ձեւին մէջ:
Ցեղով ու երկրով երարմէ հեռու՝ աղջիկ մ'ու տղայ մը, երարմով
դրաւուած:

Աէյլին աղջիկն է, Մէջրումը՝ մանչը:
Չատ պարզ է անոնց պատմութիւնը. այնչափ պարզ որքան չէ գուցէ
Ադամ-Եւային:

Մէջրում, անապատներու նորաբոց զաւակ, երազին մէջ կը տեսնե
կեանքին իտէալը: Աննման գեղեցկութեան տէր գրաւիչ աղջիկ մը: Գիշեր-
ներու լոյսը, ցերեկներու արեւը, դաշտերու ծաղիկն ու բոյրը, սարերու մա-
րալը, նուռերուն շողն ու վարդ-շուշաններուն թօյրը:

Հողեղէն էակ է՝ թէ հոգեղէն հրեշտակ. կաքան է թէ եղնիկ. լուսնակ՝
թէ սոխակ:

Մէջրում չի գիտեր: Ցաւ միայն կզգայ եւ պատկեր մը միայն ունի
միտքին խորը: Եւ այդ ցաւը՝ “Երազ մ'էն”, իսկ պատկերը՝ “չունի՞ իր նման...”:

Մօրը կը պատմէ Մէջրում: Կը պատմէ իր երազը ու կը պաղատի...
Թնք այդ շարժումը չենք տեսներ գրուածքին մէջ, բայց կ'զգանք արդէն, կը
պաղատի իր մօրը որ երթայ գտնէ Աէյլին, երազի աղջիկը, “Աէյլի աննըման”:

Մօր մ'ու զաւի մը մէջ բառերը չեն չարչարուիթ: Տղուն ակնարկն ու
խլսումը՝ բացատրուած ինդրագրեր են մօրը սրախ համար: Մէկ բառ, մէկ
ճիկ, մէկ քթթում՝ կը բառեն որ մայրը հասկնայ ու գործադրէ տղուն
փափաքը:

Մէջրում երազ է տեսեր. երազի մէջ գեղանի աղջիկ է տեսեր. երազի
մէջ տեսածը կը փնտուէ, ու փնտուածը չի գտներ...:

Պէտք կայ աւելի մէկ վանկի:

Դագէն, Մէջրումի մայրը, հասկցաւ որ տղան արմեցած է մեծ բնու-
թենէն. մարդ է գարձեր ու մարդութիւնը կը խօսի զաւին մարմնին ու հո-
գիին խորը՝ նոյնիսկ երբ ան քունի մէջ է:

“Քըններ եմ ու չեմ քըններ՝
Երազ մ'եմ տեսեր...”

“Խօրօտիկ աղջիկ մ'Տօրայ Երկիրէն
Դրախտէ իջած հուրի-հրեղէն՝
Երես-Երեսի քովիկս եմ տեսեր...”

“Առաւօտ կ'ելլեմ՝ սուտ է, երազ է.
Հուրին կը փնտոնեմ, կը փնտոնեմ՝ ու չըկայ.
Աէյլան կը փնտոնեմ, կը փնտոնեմ՝ ու չըկայ...”

Փողովրդային երանգի աղնիւ գարձուածք մը կը տեսնենք հաստուածին
մէջ: Գնա ինձ համար գտիր բեր՝ չըսեր սիրահար տղան: Մայրը պէտք է
հասկնայ այդ նրբութիւնը:

Մայրը պէտք է զգուշացնէ նաեւ երազով խաբուած սիրահար զաւակը:

“Որդի, քու երազ բարի երազ չէ:”

Եւ բոլոր անբարի երազները չարքերու գործ են, գիւանական են:
Տղան մէկ բան միայն կը ձանչնայ, երազի աղջիկը, եւ զայն կը փնտուէ:
Պէտք է որ երազն ու երազի աղջիկը իրական ըլլան:

“Աէյլին, մարէ ջան,
Աէյլին կը փնտոնեմ...”

Ոչ մէկ մայր կը գիմանայ այլեւս: Ա՛լ չի պնդեր: Ու Մէջրումի մայր
Դագէն ալ այնպէս:

Լաչակը գլխին կը ձգէ ու կ'իշնայ երկրէ երկիր՝ Աէյլին կը փնտուէ:

Միջագետքի գեղազուարծ տափաստանները բոլոր ման կուգայ, կը
բարձրանայ կանաչուած ու զովուկ բլուրները, բարձր ու մեծ լեռներ, որոնց հո-

վասուն արօտնելրուն վըայ քօչար ցեղերը վրաններ են զարկեր, ամառանցի կեանքը կը վայելին:

Բնութեան կեանքի մէջ՝ “բարեւ”, մը բանալին է ամէն մուտքի: Պատուա պարիսպ չկայ. դռնապանը չի հարցներ ով եւ, ինչ կ'ուզես: Եկողը երբ բարեւ կուտայ՝ Աստծու հիւրն է. թշնամի չի կրնար ըլլալ. տունին կամ կօնին (վասն) դուռը բաց է իր առաջ:

ՄԵջըումի մայրը վրանէ վրան բարեւտոքէ առաջ՝ բախտաւոր կըլլայ վիսպական հիւսուածքով մը, հանդիպելու Աէլլիին՝ բուն իսկ աղքիւրին փայ:

Գիւղին աղբերը, գիւղին մէկ անկիւնը, ընդհանրապէս, կամ՝ վրանաքնակութեան շրջանին՝ զօղանին մէկ հովտա խորցը: Զուր բերելը գիւղին աղբերը աղջիկներուն գործն է. օրւան մէջ որոշ պահերուն, սովորաբար առտուն կէսօրին ու իրիկուն, ջրի կուժը ուսմին՝ ամեն աղջիկ աղբերը կ'իջնէ ջուր առնելու:

Դադեկ՝ կէսօրի տապ արեւին է որ կը համնի աղբւրին առաջ։ Յոզնած է ու ծարաւ, այդ չէ զինք գրաւողը։ աղբւրին ջուրէն ու ծառերուն շուրէն աւելի զինք հօն բերողը այն առիթն է որ աղբւրը ժամագրավայրն ըլլալով ջրկիւ աղջիկներուն՝ անոնց մէջ տեսնէ թերեւն նաեւ իր Մէջըումի էջլին...։

Եւ իրաւ, հաղիւ թէ աղբիւրին ակին դէմ նստած

“Աչքը վեր վերցուց՝ տեսաւ Լալ կուգայ,
Կուժի վեր՝ թեւին՝ աղքիւրը ջրիին:

Մէջըումի մայրը կը նայի աղջկան, անոր դէմքին ու աչքին, իրանին ոքալուածքին։ Ան է, երազին աղջիկը Վէյլին ըլլալու է։ Նէրա անման գեղեց կութիւնը դադէին խելքը դիլսէն կ'առնէ . . . :

Խօսքը մը պէտք էր որ գոնէ խօսքկապ դառնար երազին ու իրականութեանը մէջ: Աէջըում՝ երազի մէջ էր տեսեր Աէյլին, ինքը մայրն ալ չէ երազեր միթէ. տեսիլիքի մը զոհը չըլլա՞:

Պատենալու շօշափելու էր այդ երկնային հրեղեն աղջկեր. Լեզուն ու ձայնը լսելու էր:

Ու դադէ կը մօտենայ աղջկան, կը հարցնէ անոր ցեղն ու ծագումը, եթէ կիրն ու անունը:

“Ղաէ, ինձ տեսնեմ” դուն ի՞նչ ցեղէ ես
Ձո ասն ի՞նչ է. Էն ո՞ր երկրէն ես:”

Աշխեն կը բանայ բերան ու շնորհալի կը պատասխանէ, կարծ, գո՞ս զո՞ւցիս ու ժովիս:

Աշխարհում երաղին աղջիկը տեսիլք ու պատրանք չէ. միս, ոսկոր ու շունչ

ռւնի. անուն ունի, ցեղ ունի, ծնողք ունի, կայան ունի: Աշխըռումի երազը բարի երազ է, դիւանական չէ: Գաղեն համոզուած է:

Բայց ինչո՞ւ հակառակ քարող՝ իր տղան գլխին: Մէջըումը որ անհամը եր կ'սպասէ մօրը բարի լուրին, երազի անսման աղջկան սրտին, սէրին ու շունչին:

Մայրերը կցը են իրենց զաւակներու սիրոյն առաջ: Ըստք ինչո՞ւ:
Կոյր են կամովին ու երկու պատճառով: Կը վախնան որ սրաի սիրոյ նոր
էակը կուգայ կը մոռցնէ ստիճաքի սիրոյ էակը որ մայրն ինքն է: Ուստի միամբ-
տօրէն կը ջանան ողբան Շնար է՛ Շեռու բռնել այդ օրը:

Կը վախնան նաեւ, փորձառաբար, որ բանկող անգրանիկ հյօջը՝ իսենթ
բոցի մը մէջ չմրկէ իրենց սրտիշատոր զաւակը: Աւ կը փորձեն պաղեցնել
այրող ճակատը, աւելի յաջորդ եւ հաւանաբար քիչ մը հասուն ու շրջա-
հայեաց սիրոյ մը գիմագրաւումին պատրաստել:

Դադէ այդ ձեւով կ'երեւի՝ Աշխոռումի այբած հարցումն առջեւ։ Կը ջանայ տարհամոցել իր երիտասարդ տղան որ երազի ետեւէն չվազէ ու մոռնայ անգոյ աղջիկն ու անոր սէրը։

Ալ ծածկէ իր տեսածը, կը ստէ, զաւկին սիրոյն չամար, եւ իր սիրոյն ու գորովին կուրութենէն ալ:

Սիրու չե խաբուիր՝ երբ սէրը ծովու խորութիւնով նսաած է անոր ծալ-քերուն մէջ:

Խակ Սէջըումի սիրատը ծովերու ու նրգինքներու խոյութիւնն ումը իր ծոցը։
Զի հաւատար որ իր մայրը մինչևւ Տօրպայ Երկիրը համեմելէ Ետքը՝ տեսած

չըլայ իր աննման վշլին, կամ անոր մասին հարցվորձ չըրած ետ դարձած բրայ: Ո՞չ, կարելի չէ:

Աւ կ'անիծէ իր մայրը՝ այն ազգեցիկ մաղթանկովը որ խսկոյն ընդունելի է Աստուծոյ մօտ՝ ինչպէս խոնկը կրակին վայր, կամ բուռվառին մէջ։ Կոյս սիրահարի մը անէծքը՝ նոյնքան ահարկու է որքան հօր ու մօր անէծքը։

“Բայց ես իմ՝ Աստուածն եմ՝ ապահներ,
Թափի քո բերան, ատամերդ ալ հետ . . . :»

Մայրը կը զի՞ւայ ըրածին, կը խնդրէ զաւակէն որ իր անեծքը ետ առնէ. ինք պիտի պատմէ ինչ որ ստուգիւ տեսած է:

“Պատմեմ քեզ իրաւ՝ ինչ որ տեսայ ես:”

¶.

“Մէջրումի աչքը մնաց Լէյլի երես,
Լէյլի աչքը՝ Մէջրումի երես . . .”

Պարզութեան ու վսեմութեանը մէջ՝ բանաստեղծութեան գլուխ գործոց այս գողարիկ սիրերգը, — որուն գրական կառոյցին մենք տուած ենք միայն ադամանդի յզկիչի գուրգուլոտ աշխատանք մը — կընայ մեծ հաճոյքով կարգացուիլ ամեն լեզուի մէջ, եթէ թարգմանուի հմտօրէն:

Պատմութեան թելը ձեռք առներով, կը տեսնենք որ անմարմին կամ մանաւանդ երազային սիրոյ անմեղ զոհը՝ կը խնդրէ Աստուծմէ եւ մօրը բերնին ցաւը կը դադրի:

Մայրը կը պատմէ այս անգամ՝ ինչ որ տեսած էր իրապէս երազի աղջկան երկրին մէջ ու աղջկան չքնաղ գեղեցկութեան մասին:

Պարզ բայց հմայիչ նկարագրութիւն մը.

“Աչելը նման են վէրի-ոչխարի, եղնիկի աշաց,
Ու նէրա թէլը՝ շօրօն-մօրօր, կաքափ նման . . .,
Իմ խելը զլիսէս զընաց . . ., —
Հսի՞ իմ Աստուծ, էս կայ ու ըրկայ՝
Լէյլին է, Լէյլի . . .,
Մէջրումիս սրտին իր նետն է թողել՝
Անկըրակ կ'էրի . . .:”

Ու նետը հասարակ աղեղի երկաթ ու պողպատ նետը չէ. աննիւթ անմարմին բայց խորէն ծակող, խորունկէն այրող սիրու նետն ու կեռ սլաքն է որ կը թափանցէ ու մոած տելը կը մնայ, որ կ'այրէ առանց թոյնի, առանց կրակի: Սիրոյ կապարձէն թուած՝ անկուման սլաքն է որ հանդիպած է ենթաշային՝ Մէջրումի սրտին, թարմ, սիրախորով, տոչոր-տոչոր:

Մէջրում, ինչպէս ուեւէ զգայական էակ, երկրորդել չի տար իր մօրը:
Ինչ որ լսեց այդ ալ բաւ էր . . .

“Ե՛լ չը դադրեցաւ,
Դէմ ըրաւ գընաց ֆրգիր ու Բօդան . . .:”

Ելաւ շրջեցաւ ամբողջ այն երկիրներն ուրկէ իր մայրն էր անցեր, մէկիկ գննեց այս ու այն ցեղի վրանախումբը: Գնաց հետի ու ոտմաշ, բայց գնաց հեքիաթներու չերոս իշխանին պէս՝ անխախտ հաւատքով, անվկանդ կամքով, մինչեւ որ հասաւ “աւետեաց”, աղբիւրին ու ակին վրայ կանդ առաւ:
Այսպէս կ'ըսէ աւանդավէպը:

Կամքը սիրոյ մէջ՝ Արիադնէի թելն է. բաւիդ ու անծանօթ ճամբայ չկայ

անոր առաջ: Թէկուղ սար-քար ետեւէն ու ականջներուն՝ պօռան, կանչեն, քաշկրտեն, նպատակէն ու մտադրութենէն խոտորելու ջանան, թէկուղ կախարդ գէվ-պառաւը սանտար ու ածելի սփոռէ ամբողջ գար-գաշտ, ջուր ու ծով դարձնէ ձորելն ու հովիաները, կամ կանչէ երկու ափին ծափովը բոլոր մանր ու մեծ ջին ու ոգիները, պրակի ու սարի շարքերը, գետնի ու երկնի թեւաւոր ու անթեւ գէվերը՝ որ համնին բռնեն, կտոր-կտոր ընեն յանդուգն ուղեւորը, — ան կը քալէ շեշտ իր նպատակին, հմայութեան բլուրին գաշթը կը հասնի ու կը տիրանայ ոսկի վանդակին մէջ դայլալող Հազարան բլբուլին . . .”

Ով սէր ունի՝ նա յաղթանակի բաժակին կը հասցնէ իր պապակած շրթուկը:

Մէջրում այդ սիրողն է ահա, ու սիրոյ բաժակին հասէհաս: — Երազի աղջիկ Լէյլին է կուգայ:

“Կուրծը վեր՝ թեւին, աղբիւրը ջըրի:”

Գժւար թէ կարելի ըլայ ցուցնել, ու եւ է չին ու նոր գրականութեան մէջ, աւելի ցնցող երկտող գրանկար՝ երկու սիրահար կոյսերու անդրանիկ հանդիպումին ու անոնց փոխանակած սիրոյ զեղումին՝ քան այս զոյգ մը պարզուկ տողերը.

— “Մէջրում, բարե՛ւ քեզ. — ըսաւ Լէյլին:
= Բարին արեւուղ, իմ արե՛ւ Լէյլի:”

Ու ինչպէս կէսօրւան արեւը կը փարփառի կը գամուի երկնքի երեսը՝ իբր Արեւաբաց Ծաղկիլ (Tournesol),

“Մէջրումի աչքը մնաց Լէյլիի երես,
Լէյլիի աչքը՝ Մէջրումի երես . . .:”

Ոչ մէկ բառ ու բայ՝ որ սէր թարգմանուի. ոչ մէկ առաջարկու գարպաս՝ մէկին առ միւսը. բայց զուք չէք կրնար ցուցնել այդ քառեակէն աւելի ուժգին սիրոյ արտայատութիւն, ու եւ է գրչի տակ:

Ընթերցողն իսկոյն կը մըռնէ թէ ինչքան բնական կապ կայ երկու սիրահար սրտերու միջեւ: Լէյլիի մէկ պարզ “բարեւ քեզ, Մէջրում՝ ը կը բաւէ: Լէյլին Մէջրումի համար անծանօթ չէ, Մէջրում Լէյլիին է:

Եւ Մէջրում՝ իր երազին ու ասկէ եսք ամբողջ իրական կեանքին արեւը եղող աղջկան վրայ կը դարձնէ ամեն բարին, — “Բարին արեւուգ, իմ արե՛ւ Լէյլին:

Արեւը կեանքին է: Լէյլին Մէջրումի արեւն է: Ու արեւի պէս գեղեցիկ, արեւի նման բարի, արեւի չափ շողոտ ու բոցոտ է Լէյլին: Երազը գիշերւան արեւն է. գիշերւան երազ-արեւը հիմա իրական է դարձեր, իր գեղովն ու

շունչով՝ շունչին ու հերքին դէմ է, կուրծք-կուրծքի, երես-երեսի, իրարու շունչով միացած: Այսպէս, ըստ գեղեցիկ այլաբանութեանը գողարիկ սիրեր գին, ինչպէս աղբիւրն ու կուրծք դէմ դէմի, խտին ու աստղին առ կողած:

Աղբիւրը հոս Մէջքումն է, կուժը՝ Վէլին:

"ՀԵՐԱՆ իր ջրի կուժը քոներ է՝

Ծողող մատներով՝
Ծրիչան-Աղբիրի զուլան ական դէմ...:»

ՊՃիտ, անապակ սէր, անդրանիկ անմեղ սէր, կարկաչուն ու հեղասահ, բիւրեղ ու կաթնահամ, ինչպէս բոլոր կաթնով Աղբիւրներն ու Ֆէրբղե (Հսկայի) ջուրերը՝ տաքշունչ հայ էւրիաթներուն մէջ:

Սիրոյ նեկտարին աստուածային խնձորը՝ ոչ այսքան քօղաւոր ու ոչ ասկէ աւելի հոլանի է եղած . . . :

Բնապաշտ ամենամեծ քերթողին գրիչը թող կոտրի՝ եթէ հասած ըլլայ ո եւ է դարու մէջ այսքան բարձրութեան։ Ժողովադի քնարէն աւելի բախ չունի ո եւ է քերթողի գրիչը։

Եւ այդ սքանչելի վրձինով գծուած անխօս նկարին մէջ՝ մենք կը տեսնք զոյդ սիրահար սրտերը, և յլին ու Մէջումը, դէմ դիմաց, երեք օր ու երեք դիշեր . . . ,

“Ուզ զիտէին թէ նոր են եկած . . . :”

Ապահովաբար այդ երեք օրն ու երեք գիշերը՝ մեր գիտցած երկուասաննեակ ժամերով օրերն ու գիշերները չեն։ Աստուած տիեզերքն ստեղծեց, կըսենք, վեց օրւան մէջ։ Այն, բայց ո՞ր վեց օրեր։ — աստղաբաշխական բիւրեակ տարիներով լմբունուած դարապօր օրեր։

Իսկ չոս վեպին մէջ, ու մարդկային տարիքին մէջ օրը եթէ սովորական օրն է որ պիտի ընդունինք, բայց պատկեր՝ անվերջ օրերով իրարու յա-ջորդող մարդկային սեռի սիրոյ անիւ-շըջանակին մէջ գրուած պիտի ըմբռնենք:

Սէրն է որ օրեր ու դարեր, անմեռ ու մշտանորոգ՝ կը կապէ, կը լծողէ,
երես-երեսի կը թովէ երկսեռ տատրակները:

Աիրոյ առաջին անյագ պաշտամունքին կը յաջորդէ պարտականութեան անդրադարձ գիտակցութիւնը:

Աէյլին կը յիշ որ կուժը բերեր է աղքաւրէն չուր տանելու անդին
վրանին տակ ծարաւ սպասող իր հօրը: Խոկ իր հոգատար մայրը ծիմա արդէն
մտահոգ է իր աղջկան մասին: Պէտք է հրաժեշտ առնել: Սէրը թանգ է ու
զօրեղ: Մէջքում չե կը նար ժուժել: Խոսակում Աէյլին կ'իյնայ, աղջիկը խօսք
կուտայ:

“Վաղ այս ժամանակ՝ ես նորէն, կու զամ...:”

Այդ վաղը... — ովկ կրնայ ապահովել վաղն ու վաղայաջորդ օրը,
ապագան: Կերկան է միայն բացարձակ ստոյգ. վայելքի այն բոպէն միայն՝
որուն մէջ ես. յաջորդ վայրկեանը միշտ թէ ական է տարաբախտաբար:

Ուրքան ձեռքը ու աչք՝ վաղլան արշալցյախն են սպասեր, վայելքն՝ այսինքն կեանքը՝ ընդգրկելու յայսովը կամ հաւատքովը, ու վաղլան արշալցյար մէջ մըն ալ չէ եկած իրենց ափին ու աչքի ջուրին առաջ:

Սիրոյ ակլչին մէջ, տարամերժօրէն, սրտերը անդամ մը եթէ զիբար
թուլ բռնեն, անդամ մը եւս հազւադէպ է որ զիբար գտնեն: Ար-քար, արար-
աշխարհ թշնամի ու խտրոց կը դառնան սիրող զյգերուն մէջ, կ'անշատեն՝ կը
ջրհատեն իրարմէ:

ԱՀՅՈՒՆ հրաժեշտ կու տայ ԱՀՅՈՒՆ մին՝ վարդ գալու խոստումով ու ջերմիկ համբոյրով, անշուշտ:

Երմանք այդ վաղան ժամապրոլետեանը . . . զիտառութ զի մասի
ցեղականաց գործ ու այլ զի խանուք զի ամ մայրէն հացացն ու շնորհ
մի զաշաման աշխատ ամեն հանուքը մայրէ ու ամա նախան հայրը ամ
ու ամ աման աման

ունի ու մազու դեպան է չու անց , բայց պիտի ով որդու միջոց դու
բանդը ” և այս մերժությունը ունի ք միաւոր անտուրակ դեպան է
ուղարկու գրածառք և անց քառա միջոց .
միջոց : զամանակակից քառ միջու միջոց **Ք.** զամանակ դեպանու ունց դու
լուսի մասնակի մասնակությունը պահանջական է .
այսպիս պահանջական է զամանակ առաջականությունը . իմ կուժն է կոտրեք ... ”

Ախաղական դարձուածքներէ զերծ՝ բայց ամենաուժեղ վիպական թըր-
ծուածքով շնորհալի՝ երկտող նկարագրութեանց մէջ՝ վէպը կը բեմազրուի
ու բեմ կը փոխէ, լաջորդաբար եւ անդադար:

Փափուկ գեղարուեստագէտի շնորհը կը փայլի ամեն մէկ վրձնումի մէջ։ Գարնան բովանդակի թարմ բոյրը կը ծանրանայ, կը քրանի, կը կայլակի տակաւ, բոցոս օգոստոսի ամառան մը տակը կ'անցնի, ու վէպը զոյդ մը փետուր միայն ունի ատոր շամար, երանգագեղ ու խօսուն, գերազանցապէս ինքնատիպ։ —

"իմ վրայ բարով եկաւ՝ նոր բարի գարուն, և այս պահ
Զեր վրայ բարով բացւառ՝ կարմիր լալէն սաղերուն։"

Ամբողջ գարնեան աւետումն ու նկարագրութիւնն է կը գտնենք հօն: Գարունը եկած է՝ նոր, թարմ ու բարեհոտ: Կարմիր կակաջը (լալէ) ծաղկեր է՝ մանր ու մեծ սարերուն վլայ: Մենք այդ կը հասկնանք երկու բառով: Ու կարմիր կակաջը մեղ կը դնէ՝ աշխարհագրապէս՝ ծաղկառատ բարձր լեռներու սահմանի մը վրայ, Զակրոսն ըլլայ թէ Հայկական Պարը, կամ Կորդուաց Խրոսիս լեռնաթեւը:

Վէպին հերոսը կը քալէ, երկրէ երկիր՝ եղանակէ եղանակի կ'անցնի, — վիպողին միտքը կը հետեւի հերոսին՝ քայլ առ քայլ, զգալով ու շնչելով անոր հետ, անոր կոխած ճամբաներուն վրայ, ուր ամառը տակաւ հասունցեր՝ արբունքն անցուցեր է, աշունի թօշնած տերեւներուն գորդին վրայ է նստեր: Աշուն հիմա՝ իր կարգին՝ երեք ամիսներու անհւն է հոլովեր, ճերմակ ձիւնի սաւան վրան է քաշեր:

Ու վէպին անգիր վիպող՝ նոյն վրձինի զոյդ հպումն ունի աշնան ու ձմրան երկու պատկերներուն համար.

“Իմ վրայ բարով զայ փարթամ աշուն,
Չեր վրայ բարով՝ խաղայ ծըմրան ծիւն...”

Վէյլին իր խոստումը խոստալէն ետք՝ Մէջրումը Աղբեւրին վրայ կը ձգէ, կուժը... լեցուցած կ'ելնէ ետ կը գառնայ՝ իր հօրն ու մօրը վրանին կողմը կ'ուղղուի, տրտում-տխուր, գլխին զարնուածի պէս, ինչպէս նետահար վիրաւոր աղաւնի մը:

Հօր քօչին տեղը կը համնի, աւաղ, շատ ուշ է մնացեր. աշուն ու ձմեռ է անցեր՝ հայրական վրանէն իր հեռանալէն ի վեր: Աղբեւրին կամ “Կենաց քուր”ին առաջ շատ է յամեցեր մնացեր:

Հօր քօչը վերցուցեր՝ գաղթեր գացեր են աւելի տաք երկիրները: Վէյլին հօրը վրաններուն ետեւէն կ'երթայ:

Կ'երթայ ու կ'երթայ..., հերիամներուն անվերջ ու անծայր ճամբաներէն կ'անցնի, կը քալէ անդադար, հօր քօչը գտնելու:

Ու եղանակն է որ կը քալէ իրեն հետ: Ձեռը գացեր՝ գարուն է հիմա: Սար-ձոր՝ կանաչ-կարմիր բիւր գունագեղ ծաղիկներով պճնուեր գորդուեր են: Անոնց ամենուն մէջ՝ սարերուն զարդն ու թագն է թագապատակ կարմիր կակաջը, — կարմիր այնպէս՝ ինչպէս Վէյլին սիրալ, Վէյլին հոգին ու կուսական բաժակը:

Կնքն ալ՝ շնչաւոր էակ-տունկերուն պսակը, թագն ու թագուհին է. իր շնաշխարհիկ գեղովին ու բոյրովը՝ կ'օծէ ու կը պարարէ անցած ամեն ճամբաները, բցան ու կենդանին, երէն ու երկնից հաւքը: Ամենքն իրեն կը գառնան կը նային, կը մնան շլացած, մագնիսուած:

Կ'երթայ Վէյլին հօր քօչին ետեւէն.

“Հօր քօչը բարձեր են՝ բառին-բառըստանէն՝
Տըւեր են առջեւներ՝ զացեր են զօզան...”

Աս արդէն տարին բոլորեցաւ: Գարունէ գարուն գարձաւ տարւան եղանակը, ու Վէյլին նոյն միջոցին իր ծնողաց հետքը կը փնտուէ դեռ:

Դուք ըսէք նաեւ՝ Վէյլին իր Մէջրումը հոն աղբեւրին քով կ'սպասցնէ նոյնապէս...,”

“Վաղը, այս ժամանակ, ես նորէն կու զամ...”

Ո՞ր վաղն էր այդ...:

Կէ դեռ իր հօր քօչը կը մնտուէ:

Կը գտնէ վերջապէս, կը համնի հօրը վրաններուն:

Հօրը վրաններուն պահապան շուները, հաւանաբար, հրճուանկի հաշիւններով կ'իմացնեն որ ծանօթ մէկը կը մօտենայ քօչին սահմաններուն:

Հայրը հոն է, վրանին գուռը կամ վրաններուն շուրջը, բլուրի մը գլուխը կամ զնարի մը կատարին՝ ակնդէտ, — քանի ժամանակ է որ սրտատրուի, ափը յօնքին, հեռուն ու հեռուն հորիզոնները կը զնէ, ճամբաները կ'որոնէ, ստուերն ու թուփը, հաւն ու ճիւը կը հարցափորձէ՝ թէ գուցէ իր սիրական մէկ հատիկ Վէյլին մասին լուր առնէ...:

Ահա, ան է, վարէն կուգայ: Վէյլին է: Արդեկորոյս հայրը կը վաղէ, Վէյլին ընդ առաջ կերթայ, աղջիկն է եկողը.

“Չեռը ծոց, տրտում ու տըխուր...”

21/221-60
Ու կը բացուի տեսարան մը՝ գրչի նկարի մը, վէպի հանգոյցի մը, եւ սրտի ու սեռի գաղտնիքի մը՝ որ երեք բացուած չէ ո եւ է աստղի տակ այն քան գեղարուեստօրէն բարձը ու յանկուցիչ՝ որքան հայ ժողովրդական աւանդավիպին այս կուռ հատուածին մէջ...:

Հայր մը կայ նկարին մէջ, եւ իր հասուն կատարուն աղջիկը՝ աննման գեղեցիկ, որ մեկնած էր՝ ջրի կումն ուսին, ու գարձած է հիմա, թափառում ներէ յետոյ, իր կուժը կոտրած ու նաեւ լեցուն...:

(32/5)
39

“Ցեսաւ որ Վէյլին է վարէն կու զայ՝
Չեռը ծոց, տրտում ու տըխուր...”

Ի՞նչո՞ւ այդպէս: Հօրը համար անբացատրելի է ու նաեւ ինդրական: Ի՞նչ պատահէր է իր աղջիկան: Եւ ինչե՞ր չպէտք է պատահած ըլլան մէն-մինակ ամիսներով թափառող գեղանի աղջիկան:

Հօր սիրտ ու ծնողքի սէր է. չի գիմանար, կը նետուի ու կը հարցնէ գեռ աղջկան չհասած:

“..., դու է՞ր ես տըխուր ...,
Ի՞նչո՞ւ ես տըրտմեր, աչքիս լոյս Վէյլի...”

Ի՞նչ ըսէ Վէյլին: Ի՞նչ պատասխան տայ յանցաւոր աղջիկն իր հարցարկու հօրը:

ԱՐԵՎԱՐԱ ԱՎՏԱՐԱ



բնութեան վէս ու պարկեշտ զաւակ, հօրն ու մօրը խանդաղատ գրկին մէջ ու խնամատար շունչին տակ մեծցած, նահապետական անխարդախ նկարագրով թրծուած աղջիկը չի կրնար ծածկել կամ կեղծել: Խնքը գացեր եւ ուշ դարձեր է. գացեր էր ուրախ-զուարթ՝ դարձեր է տրաում ու տիտուր. գացեր էր պարապ կուժով, կուժն ուսին թեթեւ, — դարձեր էր՝ կուժն անպարապ, անկուժ բեռն անձին:

Զէր կրնար ծածկել կամ ստել: Հօրը անմեղ հարցումին՝ Աէյլին մէկ պատասխան կու տայ, — անմեղ՝ ինչպէս կաթնկեր մանկիկ, խորիմաստ ինչպէս Դրախտի մերկ զյուկին պատմութիւնը: — Բացատրութիւնը Աէյլին բերնով, արցունքն աչքերուն.

“Ախ, հայրիկ, — ըստ —, իմ կուժն է կոտրեր...”

Ամբողջ մարդկային սեռի Դրախտի պատմութիւնն է՝ կը խտանայ այս մէկ տողին մէջ: Հոն, հարց առևող կերնական ձայնին առաջ՝ թուզի տես բեւն է կը ծածկէ կոյսերուն գաղտնիքը: Հոս հայրական կոչին առաջ՝ կուժին գաղտնիքը կը հոլանուի, շղարչ առագաստին տակ, կուսաթափ հուրին բերնով.

“...իմ կուժն է կոտրեր...”

Աէր, հանդիպում ու արկած, ոչինչ կայ այս խօսքին մէջ: Բայց ոչ մէկ ուրիշ բառ պիտի զօրէր լաւագոյն կերպով նկարելու կոյսի մը ոդիսականը: Կոյսը ջուրի է գացեր, կուժն աղբիւրին դէմ կոտրեր...:

“Բեկեալ Անօթն է: Հայ անգիր գանձերուն անանուն ու անշուք հեղինակը, աւանդասէր ու բնագէտ Հայ ծողովորդը, ուրիշ ամեն մեծ վիպողէ ու համաշխարհիկ քերթողէ առաջ՝ գծեր ու նկարեր է մարդեղութեան “Բեկեալ Անօթնը, այնքան սրտառուչ:

Աէյլին է այդ, իր կոտրած կուժովը...: Հայրը կը սիրէ նախ կարծել որ իր սիրական աղջիկը այլաբանօրէն չի խօսիր, առարկայապէս ջրի հողէ ամանին է կ'ակնարկէ, զոր կոտրած կը նայ ըլլալ արկածով: Զըլլալիք բան չէ. մանաւանդ թէ՝ առածն է կ'ըսէ. — “Կուժը ջրին ճամբան կը կոտրի: Լաւ, կուժ մ'էր կոտրեցաւ. չ'արժեր տիրիլ կուժի մը համար:

Ու գորպվատ հայրը կը սրտապնդէ իր աղջիկը.

“Մի լար, իմ հոգիս, դու հոգ մի ըներ.

Ենր կուժ մը կ'առնեմ” իմ աղջկան համար:”

Կ'ըսէ ու աղջկան հասած՝ կը բռնէ իր Աէյլին դեղձան գլուխը՝ կարօ-

տով կը համբուրէ, կը համբուրէ ու կը հոտոտայ..., ու ետ-ետ կը քաշուի. ամէն բան կը հասկայ...”

“Աղջիկ, Էնա Աստուած, թէքախտութիւն է, Հսօր օտան հոտ կու գայ քու մօտէն.”

Աւ վարագորը կ'իջնայ, անխօս, անպօզ:

Ե.

“Հս սիրոն դարդ է. Սիրու գեղը՝ սէրն է...”

Դրախտը փլեր է...”

Աէյլին կուժն է կոտրեր: Հայրը գիտակ է այլեւս անփոխարինելի իրութեամբ: Լուելեայն պիտի հասկնանք որ մայրն ալ ներկայ եւ վկայ է ամշ բողջ անցուդարձին:

“Անառակ Որդին է Աէյլին: Անգէտ ու անշարամիտ միամիտ կուսին վերադարձն է հայրենի օջախին մէջ:

Լուռ, վշտահար, գլխիկոր ներս կը մտնէ Աէյլին, վըանին խորը իր խուցը կը քաշուի, ծանր հիւանդ կ'իջնայ:

Մեծ “այոն ինքը արտասաներ էր ոչ բնութեան տաճարին մէջ, ոչ մարդոց մատուրին ու խորանին առաջ, — հօրը ակնարկին տակ, ու աւելի ցնցող քան ո եւ է “այոն:

“Իմ կուժն է կոտրեր...”

Իր այոն աւելի մեծ էր, ու տախտապարող, զգետնող:

Անկողնի մէջ է հիմա, ոչ կ'ուտէ, ոչ կը խմէ, ոչ կը խօսի, — “անհուր ու անջուր, ծանր հիւանդ է”:

Աէյլին հիւանդութիւնը այն հիւանդութիւններէն է որ բժշկի գեղ ու դարձան չեն ուզեր: Երկրին բոլոր հմուտ բժիշկները կը խմուխն հիւանդ աղջկան մնարին, կը քննեն ու կ'անձրկին: Մէկը միայն, եթէ ոչ ամենէն հմուտ գոնէ ամենէն լաւ աշխարհ ճանչցող, կը պարզէ հիւանդութեան բնոյթը:

“Հս ոչ ցաւ ու ոչ ալ ախտ է, Հս՝ սիրոն դարդ է...”

Ցաւ, ախտ ու գարդ տարբեր աստիճաններ են, որոնց առաջինն ամեն ըստէ եւ ամեն ոք կրնայ ունենալ. նոյնիսկ փուշ մը խոթուի մատիդ՝ ցաւ կղաս: Անցաւոր ու անկարեւոր է ցաւը:

Երկորդը տեսակ-տեսակ ծանր ու թեթև ախտելու համար է, թարախոտ կամ պալարտ, սրունքի, թեւի կամ գլխու, ներքին գործարաններուն մէջ կամ մարմիններու: Արկածէ մը, պաղառութենէ մը կամ վարակումով մը կրնայ մէկը ախտաւորիլ, պառկիլ, գարման առնել ու ելնել:

Երրորդն է կոկծալին: Գարդը ներքին է եւ խորացնող: Աը կրծէ, կը չիւծէ, կը մաշեցնէ ենթական: Շեշտ սրտին վրայ կը յարձակի դարդը, ու սեւ ձանկերով կը փակի արեան աղբիւրին, հոգու անակին, կը ծծէ կը քամէ:

Աերու դարդը սրտին չետ կապուած է, եւ ուղեղին լսելու երբեք ատակ չէ:

Գարդը այն ցաւերէն է, այն ախտերէն՝ որոնք նմանաբուժութեամբ հազիւ թէ գարմանուին: Անոր համար՝ բնագէտ ուամիկը վերջին բժշկին բերնով կը պատասխան է:

“Սիրու դեղը՝ սէրն է:”

Հեղինակաւոր ձայնն իր վճիռը տալէ յետոյ՝ կը լուն ամենքը: Վէպն ալ կը լուէ խոշոր ու բազմազօր կախման կէտերու մէջ: Վէյլի ծնող հայրն ու մայրն ալ կը լուն: դուռ-դրացիները, բար-բարեկամ կամ աղդականները, սնարին շուրջը եկած խմբուած բոլոր սրտցաւ բերանները կը լուն:

Ցաւը ձանցուած է, դարմանը գանուած: Աը թողուն որ սէրը խօսի: Ասիրու սպեղանին գործէ սիրահար Վէյլի մահճին ու մարմինն շուրջը, եւ հոգիին ու երակներուն մէջ:

Լուելեայն կը հասկնանք հետեւաբար, որ Վէյլին կը շրջապատուի իր հօրն ու մօրը գորովոս սիրովը: Աը միսիմարեն զինքը որ շուտով առողջանայ ելնէ, որ շուտով ալ երթայ գանէ իր սրտի տէր Մէջրումը: Արգելք դնող չկայ իր սիրոյն: Աղատ է բնութեան կամքով՝ սրտի սիրածին հետ ապրելու:

Ու կը տեսնենք՝ եղանակներուն վրձինը, մեղ կը նկարէ պատկերը գեղածիծաղ բարի գարունի մը.

“Բարին գայ վեր՝ արար-աշխարքին,
Բարի գարոն է վեր՝ աշխարքին:”

Վէյլին կազդուրուեր ապաքիններ ելեր է, իր Մէջրումին տուած խօսքը կատարելու կ'երթայ արդէն:

Գիտէ թէ շատ ուշ է մմացեր իր խոստումին: Աեւ կասկած մը ասեղի պէս կը ծակէ ուղեղը: Կ'երթայ ու կը նայի. Կ'երթայ ու կը մաշի, կը մտաւանցուի. Կ'երթայ՝ ու երկնից հաւքերուն կը պաղատի:

“Ա՛յ նախշուն հաւքեր՝ Ջըզիր ու Քօտանից, Բարձր կը թըռիք՝ կ'ելնէք հետ երկնից, Զեր ճամբան կ'իյնայ Շընչան-Աղքիւրով, Հաւէք, դուք էնտեղ մէկը չէք տեսեր...:”

Աս քանի ատեն է որ իր սիրական Մէջրումը Շնչան-Աղքիւրին վրայ՝ իրեն կ'սպասէ: Կասկած... — կ'սպասէ արգեօք: Եթէ իր ճանցած Մէջրումն է՝ պէտք է որ սպասած ըլլայ: Ու եթէ սպասած է..., որո՞ւ սպասած է. ո՞րքան սպասել՝ անոր որ խօսք տուած բայց խօսքը չէ յարգած: Ու թէ որ սպասելով ձանձրագած ու ձգած մեկնած է, ո՞ր պիտի երթայ գտնէ իր Մէջրումը. Բնչէ երեսով նայի անոր երեսին:

Հաւքերը կրնան թերեւս փարատել իր կասկածները: Երկնից բարձրաթուիչ հաւքերը՝ որ յաճախ անցած կ'ըլլան անշուշտ Շնչան-Աղքիւրին վրայէն: Իրեն ժանօթ են այդ հաւքերը. Ջըզիր ու Քօտանից նախշուն գունագեղ հաւքերը:

Հաւքերը կը լսեն սիրահար աղջկան աղաչանքը, կը փութան կը պատասխանեն որ իրենք իր ճանցած հաւքերն են, յաճախ անցած են Շնչան-Աղքիւրին վրայէն, ու նոյնիսկ ծածկաբար հասկնալին շատ անգամ ալ իջր են աղջիւրին վրայ, ջուրը խմեր են. բայց... մեղքեալով աղջկան, “իրենք աղջիւրին վրայ մարգու դիակ չեն տեսեր...” կ'ըսեն:

Դիակ, ոչ թէ մարդ: Զի անկասկած Վէյլին դիակ մը փնտուելու համար ճամբայ ելեր է. այդ չէ իր հարցումին իմաստը...:

Վէյլին մաքէն չէր անցուներ, չէր ալ ուղեր անցունել գուժին հաւանականութիւնը: Շատ-շատը՝ եթէ թուշուները հոն մարդ չէին տեսած՝ Մէջրումը ձգած հեռացած պիտի ըլլար:

Հաւքերուն պատասխանին մէջն՝ դիակ մ'ու գագաղ մը սաղմնեցաւ իր ներսը. դժբախտ Վէյլի արեւ-սրտին մէջը:

Հարցուց ու նոր պատասխան ուղեց՝ անէծքի սպառնալիքին տակ: Հաւքերը բացին սեւ գաղտնիքը, ու անմարմին դիակը, Մէջրումի ոսկրուին աղջկան սրտին առաջ ցանեցին:

“Մենք էնտեղ տեսանք մարդու մ'ոսկրուտին.
Հո Մէջրումի զանկն ու կմախըն էր ան....:”

Ապացոյց կ'ուզէ Վէյլին. դիակը Մէջրումին էր՝ թէ չէ անյատ ոսկորն ներու կոյտ մը: Հաւքերը մօտելն ճանցեր են կմախիքը. իրենց ճեւերուն ամբողջ կեանքովը ճանցեր են:

“Հաւքերը մէջ բոյն են դըրեր,
Ճետերն էլ հաներ ու թոռոցեր են....:”

Այդ հաւքերն իրենք էին ու ձետերն ալ իրենց տարմին մէջ՝ իրենց հետ
թեւի ու թակչքի վրայ:

Կասկած չկայ. Մէջըումն է: Աղբիւրին վրայ սպասեր-սպասեր՝ սպասելով
շունչը փշեր է հոն, Լէյլիի սիրոյն:

“ Էյ, ըստ, հաւքեր, զուժաբեր հաւքեր . . . :”

Լէյլին հասկցաւ թէ ինչքան սուղի նստած էր Մէջըումին՝ իր խոստումը՝
“ Ալալ՝ աս ժամանակ՝ ես նորէն կու գամ ”:

Եթէ ինքը շրջեր էր հօրը քօչին ետեւէն ու սարեր-ձորեր կտրեր անցեր
էր, եղանակներ ապրեր կամ տառապեր թափառեր էր, իր Մէջըումն ալ նոյն
ատեն օր հաներ՝ օր մտուցեր էր, օրէօր Լէյլին սպասեր էր, Լէյլիի ճամբան
նայեր էր:

Եթէ ինքը պառկեր ծանր հիւանդ ինկեր էր, եւ իր ցաւը սիրուց ցաւ էր,
սիրով պիտի բժշկուեր, — իր Մէջըումն անդին Աղբիւրին վրայ անջուր ան-
սնունդ անդպալաբար մահւան գիրկը փոխադրուեր էր, իր սիրով վառուեր
մրկեր, կմախը դարձեր էր:

Ու երկնից հաւքերը իջեր՝ Մէջըումի դիակը կերեր, կմախը դէսդէն
ցրուեր, գանկին մէջ բոյն զրեր, ձագեր հասցուցեր եին, — եղա-
նակէ եղանակ, ամեն գարնան:

Կը հասկնայ Լէյլին ու ալ չի կենար:

Կ'երթայ կը համնի ծանօթ աղբիւրին, կը տեսնէ ինչ որ հաւքերը պատ-
մեր էին, ու կը պոռմէկայ սրտին ցաւը, սիրոյն սուղը.

“ Լէյլի, սեւաւոր, սըգու՞ր Լէյլի վիրաւոր . . . :”

Թէ վիրաւոր է հիմա, նետահար տատրակի պէս, թէ սըգու՞ր սեւաւոր՝
այրի հարսի մը նման:

Այրի ու սգաւոր՝ սիրականին ոսկորներուն առաջ մենաւոր, աղբիւրի
դամբանական դղանջին հետ միասին:

Ու ինչ որ անկէ ետք կը կարդանք այս սրտայոյդ վէպին մէջ, — գե-
րագոյն ձիգերու առաջ կատարուած գերբնական բացառիկ հրաշքներու տո-
ղանց մըն է:

Լէյլին կը փետէ իր գլխի մազերը, ու գետնի հողը գլխին կը ցանէ. կու-
լայ ու կուլայ: Կուլայ անձրեւներու երկնքէն ու հեղեղներու երկնքէն աւելի.
իրեն հետ կը լայնէ ամբողջ բնութիւնը, — արցունքէ նոր ջրհեղեղ մը կը
հանէ Աղբիւրին շուրջը:

“ Լաց իլաց, լաց իլաց, լաց իլաց,
Արցունքն եղաւ գետ-հեղեղ՝ գնաց . . . :”

Լէյլին միայն արցունքով շաղաղուած չէ. քաջի ջիղեր ունի:
Կը ժողովէ Մէջըումի ցիրցան կմախըին բոլոր մանր ու մէծ ոսկորները,
քովկովի կը շարէ, կմախըր կը կազմէ աղբիւրին գլուխը, սիրոյ սրբազն
ուխտին տեղը: Շնչան-Աղբիւրէն ափովը ջուր կ'առնէ՝ դիակմախըին վրայ կը
սրսկէ ու բոլոր բովանդակ հոգիովը, կուսական սրտի ու նորահարսի ամբողջ
իր հաւատաքը ափին ու աչքին մէջ դէպ երկնք ինկած՝ Տիեզերքի Արարէն
կը ինդրէ ողջացումը Մէջըումի դիակին:

Ո՞ր արարին է որ պիտի զլանար այդ շնորհը . . .
Հրաշքներէն մէկը կը կատարուի:

“ Մէջըումն իր անձով յարութիւն առաւ . . . ”

Զոյգ սրտերը կը տրոփեն նորէն դէմ-դէմի:

Եթէ բեկեալ անօմը, կոտրած կուժը վէպին չի շնուիր, բայց քան-
դուած տաճարը կը վերաշնուռի երեք արշալոյսի մէջ:

Հոն են կրկին, զոյգ սիրահարները, Լէյլին ու Մէջըում, Աղբիւրին վրայ,
երեք օր ու երեք գիշեր, իրարու երեսէն կախուած, — անվերջ սիրավայելքի
մէջ: Այդպէս ալ միալ կուղեն, անբաժան ու յաւիտեան: Եթէ ես գառնան,
ծնողացն ու գուռ-գրացիներուն մէջ, հոն կեանքը պիտի հեգնուի իրենց սիրոյն
վրայէն. ամօթ ու պատրանք պիտի ըլլայ իրենց յուսախաբութեան բաժինը
ինչո՞ւ չգառնալ մէյմէկ աստղ ու փայ իլ կապոյտ սրբազն կամարին վրայ

“ Աստուած մեզ ընէր երկուորեակ աստղեր,
Հանէր աստղատուն . . . :”

Ու երկրորդ հրաշքն է որ տեղի կ'ունենայ:

Ըստ գեղեցիկ բացատրութեանը ժողովրդական անսեթեւեթ այս սիրա-
վէպին, Լէյլիի ինդիբքն Աստուածութեան մօտ ընդունակ եղաւ, ու երկուքը
մէկէն, Լէյլին ու Մէջըում. —

“ Երկու աստղ դարձան, երկինք սլացան.
Լէյլին շողշողաց հարաւային կողմ,”
Մէջըում հիւսիսայ . . . :”

Այն օրէն այսօր, ով գիտէ որ օրէն մինչեւ այսօր, քանի դարեր ու դա-
րեր անցեր են, — նոյն երկու աստղերը հորիզոնին վրայ դէմ-դէմի կը փալ-
փին, երկու բերանակից սիրահարներու նման:

Անոնք գիշերւան սիրահար զոյգ հոգիներն են, անոնց խորհրդանշանն
ու բարոյականը կը մարմնաւորեն, անոնց անմահ հոգիներուն առկայծ ու ան-
մար ջահերն են երկնից գմբէլէն կախուած: Երկու սիրող սրտեր, միմեանց

կրակովը տոչոր, թող ըլլայ տարւան մէջ երկու հեղ՝ քովքովի կուգան՝
իրարմէ կարօտ կ'առնեն, ու կը հեռանան, ու նորէն կուգան . . . :

Անոնց անունը Աշխե-Մէջում է:

Արոյ ջահերն են անոնք համաստեղութիւններու մեծ տաճարին մէջ:

* * *

Այս գողարիկ սիրերգը գրի առած էի 1909ին Վասպուրականի գեղացի գաւառագիտուն պատւական Հայէ մը, քրդերէնով ու եղանակով երգուած: Յետոյ իր օգնութեամբ վերածեցի հայերէնի ու գրականացնելով հրապարակ գրի:

Առաջին անգամ Մարզուանի մէկ տպարանէն լցո տեսաւ բնագիրը 1911ին վերջերը, բայց գրեթէ բնաւ չձանչցուեցաւ հանրութենէն, վերահապատերազմին պատճառով անծանօթ մնաց ու սակաւաթիւ օրինակները փնտացան տեղնիտեղ:

Այս անգամնան մեր վերարտադրածը կը կրէ այն բոլոր յոկումներն ու լքացումները որ կարեւոր նկատուած են ինձմէ վեպին կամ լեզուին բիւրեցացման տեսակէտով:



/ ի Յ Լ ի - Մ ի Ջ Ռ Ո Ւ Մ

(Երկարաբեսկ ԱՄՁՂԵՐ)

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՍԻՐԵՐԻ

Էնօր ու Էսօր՝ երկու են աստղեր,
Զոյզ մը վան աստղեր՝ երկընքի երես.
Լէյլին կը շողայ հարաւային կողմ՝,
Մէջում՝ հիւսիսայ:

Աստծու հրամանով տարին երկու դեր
իրար մօտ կուգան Լէյլին ու Մէջում, —
Մէկ՝ Վարդովըն,
Մէկ՝ ծըմիան կիսուն. —

Ժարան-կարօտով կուգան քովէ քով,
Սիրտ սըրտի սըղմնած, քերան-քերանի՝
Սէր կուտան-կ'առնեն,
Կաց-քարով կ'ընեն. —

Կ'երթան կը զատնան մէկմէկու գըրկէն,
Մէկմէկու սիրով վառուած կը շողան, —
Լէյլին հարաւից, Մէջում՝ հիւսիսէն՝
Աչ-աչի յառած՝ կարօտ կը շողան. . .

* * *

Հսան !!!

— «Մէջրումիկս մէն-միայնակ է,
իմ՝ սըրտի ծաղիկ մէն ու մինակ է.
Ոչ կեր ու ոչ խում՝ ունի.
Ոչ ծղիսել՝ ոչ դայլոն քաշել:
Օրն ի բուն ախ ու վախ կ'ընէ, —
Գիշեր՝ մինչեւ կէս-գիշեր՝
Ոչ քուն՝ ոչ դադար ունի.
Անքուն որդը վըրան է թափեր,
Կրակն ինկեր է սիրտ՝ կը վառէ:» —

— «Սնել զայ վեր՝ արեւուղ, Դաղէ», —
Հսաւ Մէջրումի մայր՝ Դաղէ:
«Ենիւմ՝ երթամ՝, — ըսաւ —,
Հմուտ քժիշկներու ոստ,
Գիտուն մոգերու մօտ,
Իրենց թըղթերն ու զըրերը բանան,
Աստղերն ու թըլինը նային. —
Թերեւս Մէջրումիս սրտէն
Ցաւն ու խոցը հանեն...:»

— «Այ մէրիկ, այ իմ՝ Դաղէ ջան,
Քո հոգին դրորան...
Քըներ եմ՝ ու չեմ՝ քըներ՝
Երազ մ՝ եմ՝ տեսեր...:»

— «Երազ ի բարին, Մէջրում...:»

— «Երազը որ ես տեսեր եմ, մարէ ջան...
Երազով ինչ նս եմ՝ տեսեր...
Չունի իր նըման... —
— Լէյլի ջան, Լէյլի ջան,
Լէյլի աննըման...:»

— «Երազ ի բարին, Մէջրում...:»

= Գիշեր՝ քըներ եմ՝ չեմ՝ քըներ՝
Խօրօսիկ աղջիկ մ՝ Տօրայ երկերէն
Դրախտէ իջած հուրի-հըրեղէն՝
Երես-երեսի՝ քովիկս եմ՝ տեսեր..., —
Առաւոտ կ'ելնեմ՝ սուտ է, երազ է...
Հուրին կը վնտոեմ,
Կը վնտոեմ ու կը վնտոեմ...,
Լէյլան կը վնտոեմ... կը վնտոեմ՝ ու ըլկայ...,
— Լէյլի ջան, Լէյլի ջանէջան...:»

— «Որդի, քո երազ բարի երազ չէ,
Երազդ բարի չէ՝ դիւանական է.
Դիւանը Մէջրումիս սէրս ծաղրեր են,
Ժաղողող դեւերն էլ՝ մեր էջամթից են:»

= «Լէյլին, մարէ ջան...
Լէյլին կը վնտոեմ...:»

* * *

Մէջրումի մայրն էր, — մըտաւ իր վըրան,
Հսպիտակ լաշին զըլուխը ձըգեց,
Ռէմ ըրաւ զընաց Ձըգիր ու Բօտան,
Տօրայ երկըրի զօգաններն ի վեր,
Էջիամթի կօներ մէյմէկ ման եկաւ,
Գընաց ու հասաւ Շընչան-Աղքիրին¹
Վեր՝ ական նըստաւ:

Կէսաւուր արեւ երկինք կանգներ է:

¹ Շընչան-Աղքիրն — ընազրին մէշ՝ Սըմբան-Աղքիրն է. զոր մնայ վնրածեցինք Շընչանի՝ իր շոնչ տուող, կենդանացնող (տնս Մէջրումի վերակենդանացման հատուածը. — “Խաղու խաղի տըրաւ. Ցեղն ի տեղ շարեց. Ալբիւրով ցուեց.”

Աշը վեր վերցուց՝ տեսաւ Հալ կուզայ,
Կուժը վեր՝ թեւին՝ աղքիւրը ջրին, —
Աշերը նման են՝
Վէրի-ոչխարի, եղնիկի աշաց,
Նէրա քէլքն ասես՝
Շօրօր-մօրօր՝ կաքալի նըման...:

Դադէի խելքը գրլիւն գընաց...,
Հսաւ — «Ի՞մ Աստուած, Էս կայ ու չըկայ՝
«Լէյլին է, Լէյլի...»
Մէջրումիս սըրտին իր նետն է գարկեր՝
Հըեր եւրալի...»
Հարց ու փորձ ըրաւ, ըսաւ Լէյլին, —
— «Ա՛յ Լէյլի, — ըսաւ —, Աստուած կը սիրես՝
Հսէ ինձ տեսնեմ՝ դուն ի՞նչ ցեղէ ես,
Քո ապն ի՞նչ է, Էն ո՞ր երկրէն ես...»

Հսաւ, պառաւին, — «Նանէ ջան» ըսաւ.
«Ի՞մ սալը քօշար է.
Ամառը կ'ելնենք զօզաններն ի վեր,
Չըմեռը կ'իջնենք ցածրը բառիններ, —
Ամառը՝ զօզան,
Չըմեռ՝ բառըստան:»

* * *

Պառաւը ելաւ՝
Տօրայ Աշխարհէն դարձաւ ետ ելաւ.
Ելաւ մօտեցաւ
Իր կօնին հասաւ:

Մէջրումը վազեց՝ մօր դէմ գնաց, ըսաւ,
— «Մարէ ջան, դու Աստուած, ըսէ,

Դուն ինձ քերեր ես մեռնելո՞ւ ջուեար՝
Թէ՞ չէ Լէյլիէս բարի ակընջկւա...»

Հսաւ, — «Ի՞մ Մէջրում, չէ՞ քեզ ըսի է...»
Հսի՝ «Զո երազ բարի երազ չէ,
Երազը բարի չէ դիւանական է.
Դիւանը Մէջրումիս սէրը ծաղընը են...
Ծաղրող դեւերն էլ մեր եղիածից են»: —
— «Ես ելայ զացի Ջըզիր ու Բօտան,
Տօրայ Երկըրի զօզաններն ի վեր,
Եղիածի կօներ մէյմէկ ման եկայ, —
Ես բան չը տեսաց...»

= «Դու բան չը տեսար? ? ? —
Ա՛յ հին օրերու անաստուած պառաւ,
Դու բան չը տեսար..., —
Բայց ես իմ Աստուածն եմ ապակիներ՝
Թափի քո քերան, ատամներդ ալ հետ,
... ի՞նչպէս..., դու զացիր Ջըզիր ու Բօտան,
Տօրայ Երկըրի զօզաններն ի վեր,
Եղիածի կօներ մէյմէկ ման եկար,
Իմ Լէյլու մասին մէկ հարց-փորձ չըրի՞ր? ? ?
Դու բան չը տեսար...»

Մէջրումի իընդիբըն Աստուածութեան մօտ՝
Ի՞նչ խունկ վեր՝ կրակին՝
Հնդունակ եղաւ, —
Ցաւ մը քոնեց որ՝ իր մօրը բերան,
Ատամներն ալ հետ, —
Գիշեր մինչեւ լոյս՝
ծունկերուն վրայ կոծաց, տրոքուաւ:
— «Ա՛յ, եսաման, Մէջրում, Արեւդ կը սիրեն՝
Խընդիբը մը ընես դու էնա Աստըծուց՝

Կըտրի քերնիս ցան ու ատամներուս,
Պատմեմ քեզ իրաւ, ինչ որ տեսայ ես:”

Մէջրում խընդիրք ըրաւ Աստծուն
(Խնդիրք մարդուց՝ շնորհն Աստղուց),
Յաւը Մէջրումի մօր քերնէն՝
Ու ատամներէն՝ թողոց:

Հսաւ՝ — “Մէջրում ջան, — ըսաւ — ,
Ես ելայ գացի Ձըզիր ու Բօտան,
Տօրայ Երկրսի զօղաններն ի վեր,
Էշիաթի կօներ բոլոր ման եկայ,
Գացի ու հասայ Շընչան-Աղքիւրին,
Վեր՝ ական նըստայ:

Կէսաւուր արեւ՝ երկինք կանգներ էր,
Աչքս վեր առի ու դարձայ տեսայ՝
Լալ վերէն եկաւ՝
Կուժը վեր՝ թեւին՝ աղքիւրը ջըրի:
Աշերը նման են վէրի-ոչխարի, եղնիկի աշաց,
Ու նէրա քէլը, շօրօր-մօրօր, կաքաւի նըման.
Իմ խելքը՝ գոլիսէս գընաց...”, —
Հսի՞ — “Ի՞մ Աստուած, էս կայ ու չըկայ՝
Լէյլին է, Լէյլի,
Մէջրումիս սրտին իր նետն է զարկեր՝
Հընը եարադի...”:

Ես հարցմունք ըրի Լէյլիի մօտէն”, —
Հսի՞ — “Այ Լէյլի, Աստուած կը սիրեն՝
Ասա ինձ տեսնեմ” դուն ի՞նչ ցեղէ ես,
Քո ասդ ի՞նչ է, էն ո՞ր երկրէն ես:” —

Հսաւ՝ “Նանէ ջան,
Իմ ասլը քօչար է.

Ամառը կ'ելնենք զօղաններն ի վեր,
Զմեռը կ'եջնենք ցածըր բառիններ, —
Ամառը՝ զօղան
Զըմեռ՝ բառըստան:”

“Հսի, էնա Աստուած, էս կայ ու չըկայ՝
Լէյլին է, Լէյլի...”
Մէջրումիս սրտին իր նետն է թողեր՝
Անկըրակ վէրի...”

* * *

Մէջրում չը լլսէր...”

Է՛լ չը դադրեցաւ, —
Դէմ ըրաւ գընաց Ձըզիր ու Բօտան,
Տօրայ Երկրսի զօղաններն ի վեր,
Էշիաթի կօներ բոլոր ման եկաւ՝
Գընաց ու հասայ Շընչան-Աղքիւրին,
Վեր՝ ական նըստաւ:

Նըստաւ — չը նըստաւ՝
Աչքը վեր վերցուց՝ տեսաւ երազի Լէյլին է կուգայ,
Կուժը վեր՝ թեւին՝ աղքիւրը ջըրի. —
Լէյլիի քէլքը՝ շօրօր-մօրօր՝ կաքաւի նըման,
Աշերը ասես՝ վէրի-ոչխարի, եղնիկի նըման...”

— “Մէջրում, բարեն քեզ...”, — ըսաւ Լէյլին:
— “Բարին արեւիւղ, իմ արեն Լէյլի...”

Կէսաւոր արեւն ինչ երկնից երես՝
Մէջրումի աչքը մնաց Լէյլիի երես,
Լէյլիի աչքը՝ Մէջրումի երես...:

Լէյլիի աչքը՝ ֆառֆուռի ֆինջան՝ արեւները մէջ...,
Լէյլիի ճակատ՝ լուսնակ ու մէյտմն...,
Սըրիա ծամերը՝ հովեր ծուփ կուտան.
Նըռան հատի պէս շողուն այտերէն՝
Վարդեր կը թափին...,
Լէյլիի բերան՝ նուշով են բացեր,
Համբուրնի գոցեր...:

Լեզուն բըլբուլի,
Չայնը մեղեդի...:

Լէյլին եր ջըրի կուժը քոներ է՝
Շողշող մատներով՝
Շընչան-Աղբըրին գուշակ ական դէմ...:

Իրիկան արեւն ինչ երկնից երես՝
Մէջրումի աչքը մնացեր է Լէյլիի երես,
Լէյլիի աչքը՝ Մէջրումի երես...:

Ըստ՝ — “Լէյլի, — ըստ —,
Դիւ քո Աստուած,
Ու դիւ քո հոգին,
Մի ըսեր ինծի՝ ոչ ‘Բարեւ, ոչ ‘Ասծու բարին,,
Դուն արի ըստեղ նըստիր, Մէջրումիս կըշտին,
Միատեղ քանի մ’խօսք ու զըրուց ընենք,
Մեր սըրտեր բացուին...”

Երեք օր ու երեք զիշեր՝ մնացին հոն նըստած,
— Մէջրումի Լէյլիի դիմաց,
Լէյլին՝ Մէջրումին, —
Ու գիտէին թէ նոր են եկած...:

Երեք օր ու երեք զիշեր...,
Դուք ըսէք՝ անցան օրեր, ամիսներ...:
Լէյլին ելաւ իր կուժը վերցուց՝
Ըստ՝ — “Մէջրումի, ես հիմա երթամ՝,
իմ հայրը ծարաւ անդին է մնացեր,
իմ մօք աչքն ալ իմ ծամբամն կըսպասէ,,
Կ’ըսէ՝ “Չըսայ՝ գայլերը զարկին ու տարան,
Կամ թէ անգութ մէկը՝ փախցուց իմ Լէյլան...,”
“Երթամ՝ ես հիմա, —
Վաղ՝ այս ժամանակ՝ ես նորէն կուզամ...”:

* * *

Իմ վըրայ բարնվ գայ փարթամ՝ աշուն,
Զեր վըրայ բարնվ խաղայ ծըմբան ծիւն, —

Լէյլին ելաւ՝ դարձաւ դէպի տուն.
Տեսաւ հօր քօչը բարձեր-զացեր են,
Վերին չոկէն իջներ՝ ներքինն են քօչեր:

Գընաց աշուն, ու գընաց ծմեռ-ծըմբոնց,
— Բարին զայ վեր՝ արարածոց —:

Իմ վըրայ բարնվ եկաւ՝ նոր բարի զարուն,
Զեր վըրայ բարնվ բացւաւ՝ կարմիր Լաշէն սարերուն, —

Լէյլին ընկաւ ծամբայ՝ հօր քօչին ետեւէն...:
Գընաց զընաց... ու տեսաւ՝ Լէյլին՝
Հօր քօչը բարձեր են՝ բարին-բառըստանէն,
Ցըւեր են առջեւներ՝ զացեր են զօզնն...:

Լէյլիի հայրն ելաւ դէպ առաջ կ’երթայ,
Տեսաւ որ Լէյլին է վարէն կուզայ...,,
Զենը ծոց, տըրտիւմ ու տըխուր...:

Հսաւ՝ — «Ի՞մ Լէյլի, դու էս տըխնկը ???

Ինչո՞ւ ես տըրտմեր..., աչքիս լոյս Լէյլի....»

= «Ախ, հայրիկ, — ըսաւ —, իմ կուժն է կոտրեր...»

— «Մի լար, իմ հոգիս, դու հոգ մի ըներ,
Նոր կուժ մը կ'առնեմ իմ աղջկան համար...»

Հսաւ, ու ըըռնեց՝
Իր վարդ-աղջրկան զըլուխը պագաւ,
Պագաւ, հոտ ըրաւ, ու դարձաւ ըսաւ. —

— «Աղջիկ, Էնա Սատուած, բէքախտութիւն է,
Էսօր օտար հոտ կուզայ քու մօտէն...»

Լէյլին՝ զլուխ-կախ,
Շուար ու մոլոր....
Դընաց ներս մըտաւ,
Բէհնալ ընկաւ,
Անուր ու անջուր,
Ճանը հիւանդ է....:

Ի՞նչքան քըժիշկ կար՝ ժողվեցան եկան՝
Լէյլիի ցաւին ու դարդիմ նըստան, —
Լէյլիի դարդին դարման չը զըտան...:

Բըժիշկ մ'ալ եկաւ, մօտեցաւ, ըսաւ, —

— «Էս, ըսաւ, ոչ ցաւ ու ոչ աշամ է,
Էս՝ սիրով դարդ է...,
Սիրու դեղ՝ սէրն է....»

* * *

Բարին զայ վեր՝ արար-աշխոռքին,
Բարի զարուն է վեր՝ աշխոռքին: —

Լէյլին ելաւ զնաց: Գընաց ու զընաց,
Հաւքերուն հարցուց... —
— «Այ նախշուն հաւքեր Ջըզիր ու Բօտանից,
Բարձր կը թըռիկ՝ կ'ելնէք հետ երկնից,
Չեր ճամբան կ'իյնայ Շընչան-Աղքիւրով,
Հսէք, դուք էնտեղ մէկը չէք տեսեր...»

= «Հա, Լէյլի, ըսին,
Արեն ու լուսին...,
Մենք նախշուն հաւքերն ենք Ջըզիր ու Բօտանից,
Բարձր կը թըռինք՝ կ'ելնինք հետ երկնից,
Մեր ճամբան կ'իյնայ Շընչան-Աղքիւրով,
Մենք էնտեղ մարդու դիակ չենք տեսեր,
Զառաւ մեր աշքին...»

— «ՀԵյ, ըսաւ, հաւքեր, անօրէն հաւքեր,
Ես իմ Աստծուն եմ ապահնենք՝
Չեզի թառելու տեղ անզամ պակսէր...:
Թէ որ ծեր տեսածն ինձ ուղիղ շըսիր՝
Դըժուկիր կրակին բոցերովը մըրկիր...»

Ըսին՝ «Լէյլի, ըսին,
Արեն ու լուսին...,
Անէք մ' տար մեզ,
Մեղքը քու վըզին...»

— «Մենք նախշուն հաւքերն ենք Ջըզիր ու Բօտանից.
Բարձր կը թըռինք՝ կ'ելնենք հետ երկնից.
Մեր ճամբան կ'իյնայ Շընչան-Աղքիւրով,
Մենք էնտեղ տեսանք մարդու մ'ուկրոտին,
Հո Մէջրումին զանկն ու կմախըն էր ան...»
Հաւքերը մէջ բոյն են դըրեր,
Ճետերն ալ հաներ ու թոուցեր են...»

— “ՀԵՅ, ըսաւ, հաւքեր, գուժաքեր հաւքեր . . .”

ԼԵՅԼԻՆ՝ դէմ ըրաւ՝ զընաց ու զընաց . . .,
Գընաց մօտեցաւ Շընչան-Աղքիւրին,
Տեսաւ ակին շուրջ կոյտ մը ոսկոտի,
Մէջրումի զանկն էր, կըմախքը դէս-դէն.

Հաւքերը մէջ բռյն են դըրեր,
Չագերն էլ հաներ ու թըռուցեր են . . .”

— “ԼԵՅԼԻ, սեւաւիր ԼԵՅԼԻ վիրաւոր . . .” —

Ըսաւ՝ իր ծամերը փետեց . . .,
Գետնի հողը՝ վեր՝ գըլիին տըւաւ,
Լաց իլաց, լաց իլաց, լաց իլաց . . .,
Սար-քար իրեն հետ լացուց . . .,
Մէջրումի կմախքին վըրայ՝
Արցննը թափեց կուց-կուց . . .
Լաց իլաց, լաց իլաց, լաց իլաց . . .,
Երցունքն եղաւ գետ-հեղճո՞ զընաց . . .”

ԼԵՅԼԻՆ ելաւ՝ Մէջրումի կմախքը ժողվեց,
Ուկոր ոսկորի ըերաւ,
Խաղ խաղի տըւաւ,
Տեղն ի տեղ շարեց,
Աղքիւրովը ցողեց, —

Աղօթ ու խընդիրք ըրաւ Աստծուն, —
ԼԵՅԼԻ խընդիրք Աստւածութեան մօտ՝
Ինչ խունկ վեր՝ կրակին՝
Հնդունակ եղաւ, —
Մէջրումն իր անձով յարութիւն առաւ,
Ելաւ կանգնեցաւ՝ առաջընէ լստ . . .”

* * *

Երեք օր ու երեք զիշեր՝ վեր՝ Շնչան-Աղքրին՝
ԼԵՅԼԻՆ ու Մէջրում երես-երեսի մասցին,
Իրար սէր տըւին, սիրով շընչեցին, —

ԼԵՅԼԻ աչք մասց Մէջրումի երես,
Մէջրումի աչքը՝ ԼԵՅԼԻ երես . . .”

Վեր՝ երեք օրւան՝ հարցում ըրաւ ԼԵՅԼԻՆ, —
Ըսաւ՝ “Մէջրում”, ըսաւ,

իմ սէր ու իմ սըրտի տէր . . .,
Զըմեն ըո վիճակն ինչպէս էր ? ? ? ”

Ըսաւ՝ “իմ Աստուած ու քոն՝ որ շատ աղէկ էր . . .,
Կարմիր սրտիս վրայ՝ վարդ ու ծաղկունք էր . . .”

ԼԵՅԼԻՆ ըսաւ, — “Մէջրումօ, ըսաւ,

Մեր Աստծուն փանք տանք,
Մենք դիք մ'էլ մարդու օրինակ եղանք :

Թէ մեր տուն դառնանք՝
Մեզ ամօթ կուգայ մեր դուռ-դրացին,
Ու շատ էլ մեր հայր ու եղբայրներէն . . .,
Աստուած մեզ ընէր երկուորեակ աստղեր,

Հանէր աստղատուն . . .”

Տարին երկու դիր՝ իրար մօտ զայինք,
Մէկ՝ Վարդովըրին,
Մէկ՝ ծըմիան կիսուն . . .”

ԼԵՅԼԻ խընդիրքն Աստւածութեան մօտ՝
Ինչ խունկ վեր՝ կրակին՝
Հնդունակ եղաւ . . .”

Աստծուն հրամանով

ԼԵՅԼԻՆ ու Մէջրում երկու աստղ դարձան,
Երկինք սըլացան . . .”

ԼԵՅԼԻՆ շողշողաց հարաւային կողմ՝
Մէջրում՝ հիւսիսայ . . .”

* * *

Էնօր ու էսօր՝ երկու են աստղեր,
Զոյգ մը վաստ աստղեր՝ երկընքի երես,
Լէյլին կը շողայ հարաւային կողմ՝.
Մէջրում հիւսիսայ:

Աստծու հրամանով՝ տարին երկու դիր
իրար մօտ կուզան Լէյլին ու Մէջրում, —
Մէկ՝ Վարդովըրին,
Մէկ՝ ձըմբան կիսուն, —

Ժարաւ-կարուով կուզան քովէ քովէ,
Սիրտ սըրտի սըղմած, երես-երեսի
Մէր կուտան-կ'առնեն,
Կաց-քարով կ'ընեն, —
Կ'երթան կը զատնան մէյմէկու զըրկէն,
Մէյմէկու սիրով վառուած կը մընան, —
Լէյլին հարաւից, Մէջրում հիւսիսէն՝
Աչք-աչքի յառած՝ կարծու կը շողան...:



¹¹ Հէթէլի-Մէջրուի Մէջր ԳՈՐԾԱԾՈՒԿԱԾ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳԺՈՒԿԱԾԻՄԱՅ ԲԱՄԵՐ

Ալամ = հիւծախտ:

Ակընչելա = բարի լուր, աւետիս:

Ապուն որդ = սաստիկ ջղայտութիւն.
անհանգիստ տրամադրութիւն, որ նս-
թակային կուտայ որդերէ շարշար-
ուածի վիճակ մը:

Ասլ = ծագում, տոհմ, ցնող, ազգ:

Աստղերն ու թըւինը նայիլ = Ննթակային
մասին աստղաբաշխական գուշակու-
թիւններու դիմել:

Բառին = Արեգգէմ (նահանգ, երկիր):
Բէքախտութիւն = Անխղութիւն, ոտըն-
հարութիւն:

Բէհալ = Անուժ, անտրամադիր:

Դարդ = միշտ, կակիծ:

Դիր = անգամ, ցնող:

Դիւանք = Դնելեր, շարքեր:

Դու քո Աստուած = (երդում) դու քու
Աստուածը եթէ կը սիրեն...

Եաման = ցաւագին ծայսարկութիւն մը,
այ:

Եաբալի = վիրալի, վիրաւոր:

Զուլալ = վժիտ, մարուր:

Զօղան = հովոց, ամնաբանոց:

Հէլեաթ = վրանաբնակ ցնող, ազգախումբ:

Թղթերն ու գրերը բանալ = գիրերէ
պատգամ՝ հարցնել:

Իլաց = լացաւ:

Խոշ = ինչպէս:

Լալ, Լէլ, Լէլա, Լէլի = Աղջկանա նուն:

Լալա = Կակաչ ծաղիկ, Լաշճ:

Լաշի = Կանացի գլխու ծածկոց:

Խաղ = Յօղուած:

Խօրոտիկ = Աղուորիկ:

Կարօս = Կարօտով, կարօտալի:

Կըշտին = Քովը, կուշտը:

Կուց-կուց = Ափերով:

Կոն = Վրան, չաղդր:

Ջմըննոց = Ջմեննային եղանակ:

Դայլոն = ծիամնործ (քրե):

Մէյդան = լան (հրապարակ նման):

Ջունաբ = լուր, պատափան:

Ջըզեր = Բօնան = Ջէզերէ եւ Բօնան
(Միջագետը):

Ջոկ = դիրք, տեղ, առանձնավայր:

Շեւաւոր = սպաւոր:

Սըրմա = ոսկեցող, դեղին:

Վեր = վրայ:

Վէրի-ոչխար = վայրի այծ, Աղջերու:

Տօրայ Երկիր = Տէր-Զօրի երկրամաս:

Զօչ = վրանախումբ, զաշ:

Զօշար = Զօշոր, վաշկատուն, վրանա-
բնակ:

Զօշել = վրան զարնել, քնակիլ:

Փառքուորի ֆենչան = փարփառ աղուոր՝
ինչպէս գեղանկար զյու մը զաւաթ-
ներ:

4

156
15497
24569

2013

